

ուըն է եղել, և իւր զիրոյ կրում է մի միայն այսպահ արձանագիր.

«Քրիստոս ողբըմի Վարդա»:

Խանջիռում, ուր գիշերեցինք, լսեցի որ անցեալներում՝ այդ գիւղի քարհանքում գտնուած է եղել մի հատ բնակոնի մեծութեամբ ոսկեայ տքաղաղ, և մի ձուլածոյ ոսկե՝ իննօր, որ քինակցի Մոլլայի սեպհականութիւնը լինելով՝ վաճառել է Ս. Էջմիածնի թանգարանին. բայց չդիտեմ թէ ինչո՞ւ առ հասարակ այդպիսի թանգաղին հնութիւններ չեն երեսում յիշեալ թանգարանում. միթէ անցնում են մասնաւր անձանց ձեռք

Լոցի նոյնպէս՝ որ 1883 թուին ՚ի միջի այլոց, մի և նոյն քարհանքում մի Աղեքսանդրապօլիցի գտել է վեց հատ

պողպատեայ սրեր, ոռուանց պտտեանի և երախսակալի, որ ըստ երեսովթին փողել և փոշիացել են այդպիսիք: Մի և նոյն տարին գտնուած է այդ տեղ մարդկոյին մի ամենամեծ գանկի խոպան քարացած, ձուի կեղևներ, անառնոց և մարդկանց քարացած ոսկորներ և մի զյոյ երկաթի թէ պինձի տախտակներ՝ սեպածե տառերով:

Հետեւալ օրը, 19 մայիսի, եղանակը գարձեալ ամպամած և մասուխտապան էր: Գեաք (Ախուրեան) աւելի բարձրացած լինելով մեզ աննկարագրելի գժուարութեամբ յաջողեցաւանց կենալ միւս ափը: Այլ և անկարող լինելով նկարել Շիրակաւանի, Արալըդի, Թիֆնիզու և այլ տեղերի աւերակները, կէս օրից յետոյ՝ մենք արդէն Աղեքսանդրապօլումն էինք:

Ի 24 Մայիսի, 1884 Աղեքսանդրապօլ:

ԿԱՐԱՊԵՏ ՅՈՎՀԱՆՆԱՆԵԱՆՑ

ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ

ՏՊԱՒՈՐՈՒԹԵԱՆՑ ՃԱՆԱԳԱՐՀԱՆՑԻՆ ՅՈՅՐԱՐԱԾ

Դ. Լ. ՄԱՐԴՈՎԱՎԵՎԻ

(Տես Հասար ԽԱ. 193, 289, ԽԲ. 97, 193):

ԺԳ

Երրորդ օր. — Քրիտաց վրանին մէջ:

Ինձ համար այս տարաբաղդ օրուան առաւորը նոյնաէս գեղեցիկ էր՝ ինչու նախընթացը: Մեր թշուառ վերելց երրորդ օրն էր 10ը օգսսոսի:

Որովհեան աստի գէպ ՚ի վեր բուսականութիւնն կը գագարէր, այլ մենք գեռ ձեմրու առաջ պիսի երթացնիր, Վրդէրն աւելցու ցին մեր ձերերուն պարէն երկու և սլեռնային եղներ իրենց եղալարներով, վրանին բեռնանառերեալ խոռ:

Հազիւ արեգակն ասկաւ մի տաքցուց առաւոտեան զով ողբ՝ մենք նորէն ճամբաց

ելանք: Մեր ճամբան դէպ արեկելք էր, և հարաւային-արեկելք Արարագս զարին դէպ ՚ի Սարդար-Յուլադ և առ Փոքրն Մասիս, ուստի պարսիկ հողէն շիտակ պիտի ենէինք իսորհրդաւոր լիրին ծայրը:

Ոյս ճանապարհով սկսաւ իմ թշուառաւոթինս, և քիչ կը մնար՝ որ զիս ՚ի գերեզման ինցընէր: Աւատառէն զգացի՝ որ ոյժ կը պակասի ինձ. ճամամբ մը այն հետեւն էր առաջի կրածներուս ահազին զիշերին մէջ, ուր քիչ կը մնար՝ որ գորէի և կորսուէի անգունդին մէջ այն զիշերն ընդմէջ կրաբեց իմ ոյժս, որ արգէն ցնցուած էր երկար և ատաճանելի ճոմբորդութեամբ ՚ի Պետրորագէ ցթիֆլիս, մասնաւորապէս ՚ի Թիֆլիսէ ցիրեւան, ոգեկորոյս և անիծեալ սայլին մէջ, Քարաեազ և Երաս-

խաճորոյ տապակէղ արեւուն ներքոյ, այլ գլխաւոր պատճառն այն էր՝ որ ևս արգէն ՚ի ծոցիս կը կրէի հրանդութեանս սերմը, որով Արեւելք կը վարձաբերէ նոր սու ինքն եկողը, արգէն կը զգայի կովկասեան կամ ասիսական ներմին նշանները, որ գծուարաբութիւն կը վլուանդաբեր է, որոյ փոխանակից այլ հրւանդասութիւն մի սուր և չարտանչ, և մերձեցոյ զիս գերեզմանի, որոյ չնորհիւ ստիպուած եմ այժմ թափառի օտար երինից ներքեւ, հետի՞ ի նուսասատանէ:

Հիւանդագիրն ըրի առ Սարդար-Բուլագ ճանապարհը, հազիւ նոստիւն համեախն վըրայ: Ներքին ներմութիւն մի զիս կ'էրէի, կը մրցիր: Չնայելով այն բարձրութեան յորում՝ կը գտնուէինք, ուր արեւուն տապըն անգգապի է օգոյն անօսրութեան պատճառաւ, այլ իմ տասպ ներսէս էր. կը վասէր զիս ծարաւն, ինձ այնդէս կ'երեւոր՝ որ փիսանակ արիստն կ'ուոյ ներսոս ներմացեալ նողիկ: իմ կրակ գարձած ձևարերէ՛ս իրեւ ատրաչէկ ածունիէ՝ կը խանձուտէր ծիոյս քաջն, զոր երբեմն երգնմն ձեռք կ'առնուի, սիս և վասնգաւոր դարերէ վերոտնելու միջոց, որ կարենամ ինքնիմք բռնէս բռնել համեախն վրայ: Լած է՛ս որ զինուորը շոււելու միջոց՝ երբ ստասիկ ծարաւ կը զգան, ջուր չտունելով: Հրացանի զնդաններ բիրաննին կ'առնուն, որոնք կը գրգռեն զնողիբը, որով և չըրացեալ կոկորդնին կը թրջի: փորձեցի ժամացցոյս բերան տանուլ՝ այլ այն ալ տաք էր. լիզուս բերիս մէջ չորցած կաշիի կտոր մի էր:

Սարատայ մշտննենաւոր ծիւները, որ զեռուէն կը ցոլային կուսական սպիտակութեամբ, և որբ միաց ինային անցընել պատկան և մարել ներքին կրակս, կատարութիւնս կը գրգռէին, զի հառու էին ինձմէ և ես անձեռնէսա առ նոսաւ: ինձ այնպէս կ'երեւէր՝ որ հազորաւոր վերստ ճանապարհ այն պատճառաւ կ'անեմ, և այն պատճառով այդ անիծեալ լերին վրաց կ'եննեմ՝ որ անցընեմ իմ պատպահ մշտննենաւոր ծիւնով: իրբեւ կատաղած պիտի լափէի զայն: Վիճեալ ստունցներ: ինչու չերան հեղեղասներէն վարչն թափիր՝ որ իմ ծարաւս անցընեն: Յուլոր կուրծովվան ներս կ'առնում՝ օգը, այլ ինձ գարձեալ շունչ կը պակասի: օգն աւելիքս կը յամաքէր կոկորդս, ներսս և ուղեղս....

Հասանք ՚ի Սարդար-Բուլագ, հոն զարմանափ աղբիր մի կայ: Տեսայ որ մեր առաջնորդ Փուրդն կուրծ տուուած՝ քարին անյագաբար կը խմէ առողջաբար պարերէն: զարկի ծիոյս, առաջ անցայ այն աեղ՝

ուր Փուրդն ջուր կը խմէր. և իրը անբան անսաւուն ինկայ պազ ջրին վրայ, ցամքած քերանով: ի նշերջանկութիւն: խմէն: Անյագաբար խմեցի, առանց զգուշութեան, ինքղինքս մոռնալով: Այլ այն ջրով չանցուս պապակիս: Երբ գժուարութեամբ բերանս ջրէն վեր ասի, այն ժամանակ հասկըցայ, որ այնու անձին մեծ վաս կու տամէ... անցած էր ժամանակին. ոչ ջուր էր խմածս, այլ մահաբեր հրւանդասութիւն...: Սարդար – Բուլագ կը նշանակէ « Սպրիիր Սարդարի » կամ մարզպանին: Երբ երեւանուն անհանգն զեռ Պարսից ձեռք էր, կառավարիչներն կը կոչուէին « Մարզպանն Հաւիին կամ Սարդարը: Սարդար – Բուլագ բարձր դիրք ունենալով, հովաց տեղի ողջուած էր Մարզպանաց Հաւիին, զի տապագին արեւուն ճառագայթք աստ չափաւորելով ախորժելի են: Այժմ՝ ևս Սարդարի աղբիւրն դէք իրին կը ձեզ գիրդերը, որոնք ամառը նորաւա չորս կողմներ իրենց վըրանները, քանի որ նոցա հօտերը կարենան իրենց արօս գտնուէլ աղբիւրիս մօն: Երբ տեղուցու արօտք անկարող կը լինի կ'երակիրելու ոչխարները, Քրդեմ կը փոխին իրենց վրաններուն տեղը, մինչեւ որ պահըրցին և ծիւնն բոլորովին քշեն տանին զնուաս յ Սարդարաւէ:

Երբ մեր հասանք ՚ի Սարդար – Բուլագ չկային հոն Քրդեր տեսանկը մենք նոցա շարժական բնակութեան հետքերը, ինչպէս քարակյուս ցանկները, շուրջ նոցա սևաթոյր վրաններուն՝ վառարաններուն տեղերը, լցուած և մաքուր ոսկորներ նոցամէտ և շըներէն աւելցած, լաթերու կտորուամիք և այլ ամենայն չնչինք: որ բնակութեան հետք կը ցուցըրնեն:

Սպահ գէպ ՚ի վեր ելքն կարի գտափիթափ իինելով՝ բոլորովին զիս ուժէ ձգեց: Այն տեղին ուր կ'արեի չէր ձիով անցնիլ, քարէ քար մաղլցելով և կ'աթընելով Ֆոն – Քոչըրուի գաւաղանին վրայ, զգացի որ ոտքերս կ'ընդարժմանան և շանչս կը հատնի, ներսս գժուխափն ծարւառվ կը վառէր, իբրէ եւ բոլորովին խմած չինէր Սարդարի աղբերէն:

Վերջապէս հասանք այն վերին կ'էտը, ուր կ'արեի էր մարդոց բնակել: Այն էր Բափաստանեղի Պարսիկ Քրդաց, « Գլուպաչ ու չափաց » կոշուած ցեղէն, որոց վրանք ահազին մեծութեամբ սև սև քարերուն երբեւ, 10,000 սուր քարձուութեան վերայ էին ծովուա երեսէն:

Քրդերուն մեզի համար պատրաստած վրանին մէջ մտնալով, չկարողացայ ոտքերուու վերայ կայնիւ: գլորեցայ ինկայ գոր-

զին վերայ, ուր արդէն ինձմէ առաջ նստել էին իմ ընկերներս:

— Մեց համար կը պատրաստեն աղուոր գառն մի, ամենայն հանդերձանօր, զիս քաջալիքնու մորով կ'ասէր իվոն թէու դորեան:

— Մորթեցին և ոտքերէն կախեցին, կատակելով կ'ասէին կոչշայեց և ջերինարի:

— Մեր զգապար կ'ուտեն և խորոշածէն մի մասն կը տանինք աշեռոն Արարատայ, իբր սրախօսելով կը յաւելուր Միջարք Խալ-

Փա - Գորիլ - թէկ:

— Ո՞ր չի ևս կախեթի դիմի:

Զէի կորող մասնակիլ սոցա գուարձախօսութեանց, միայն այս կասէի, ջնուր, խմել կ'ուզեմ, խմէլ, կը խողուիմ ծարաւէ, չեմ կարող այլ ես ՚ի վեր ենել:

— Հանգչեցէր և գօրացէր, յետոյ կը նայինք:

— Ոչ, ես բոլորովին հիւանդ եմ, խելքս գլխէս կ'երթայ, ես պէտք է պատկիմ:

— Մնաք զձեզ կը շալինը կը տանինք,

— Հապա եթէ հարկ մինի մեռած զիս կրիլու . . .

Անիծեալ տենդ. Եթէ նա չինէր՝ թերկս շանք կ'անէի մինչեւ ՚ի ծայրը ենելու:

— Ի՞նչ պէտք է անել:

— Զգիտամ . . . ևս և ոչ շարժել կը բնամ, ինչպէս կը տեսնաք . . .

— Անչ, գուք բոլորովին փոխուցաք. սաստիկ ներքին ջերմին ունիք:

— Որպէս և իցէ, այսօր ես և ոչ կարող եմ մոտածել վեր ենելու մասին. . . Գուք փորձեցէ միայն . . .

— Ի՞նչպէս զձեզ միակ թողունք հոս:

— Ի՞նչ անելու է, ևս հոս կը մնամ վրանին ներքին մինչեւ ձեր դարձք:

— Ի՞նչպէս կարողի է, Եթէ ձեզի բան մի պատահէլու լինի . . .

— Այս ատեն ձեր ներկայութիւնն ես անօգու տէ . . . Թողէք քովս երկու վազաքներէն մին, որ ուստի լու խօսի, իսկ գուք ուժերնիդ փորձեցէր. Եթէ գուք յանջողիք ՚ի ծայրը ելնելու, այն ատեն թերկես ես ևս կ'ենեմ, կազդուրելէս վերջը:

Այսպէս որոշեցին թողունք զիս Քրդաց մօտ, և իրենք ենել նոյն օրը՝ մինչեւ ուր որ կարեի էր, և գլխերաց այն տեղ անցրեն լուն, հակացին ամսոյս Էլին աշխատին ենել Հսկային ծայրը, Գծուռաք և մի վշտք եղաւ ինձ համար՝ նոյն յիշատակի արժանի օրուան ըրած քարեաւ մնալու իմ բարի ընկերացս. այդ ամեններն մոքէս պիտի չենել:

— Ա Անուանի պատկերահան, վերջին պատե-

քազմէն ցաւալի մի անսարան է « Լքեալն » :

Պրակ. Դ.

Վրանին մէջ պատկած էի, երեսս զէս ՚ի Փոքրն Մասիս: Արևոն առ ՚ի շեղ ճա-

ռագայթներն Մեծ Մասեաց կռնակէն լու- սաւորելով սկ և Հսկայակոյտ զանգուածը,

որ մրանս դուրս ժամթքած դարուն վերէն իջած էր, կ'ասէկզօծէր Քրդաց գոյնզդոյն կապերաները, և համետեալ ձիերուն բա- շերը, որք նայն վայրկենին պիտի ասնուին տանէին իմ ընկերներս Պիտի տեսնամ՝ ար-

դեօք վերատին զնոսս: Աշաց մէջ կը նայ- էին, երբեմն փոքրամասն պարզ երկնից կոսպոյտ, ուր ծայրովն Փոքրն Մասեաց, այլ երբեմն Գրտուէն ցաւագին աջօք, չաշանալով թէ ինչո՞ւ կը բողուն կ'եր- թան այդ հարուրիկ բրնձն մօս:

— Բարով մնացք, Դանիէլ Լուկիչ. շու- տով կազդուրեցէք: Իբրև քոնի մէջ կը հնչէն ականջացաց բարեկամացս ձայններն:

Շուտով անյայտացան աշքերէս, լեառն ՚ի վեր ենիկով, սկ սկ զանգուածին կոյ- տերուն մէջ: « Լքեալն ». միտք եկաւ այս արտամմիկ պատկերն, որոյ վրայ հան- ձարին վ. Վ. Ա. Երեշչաքին նկարած է, անձարդի անսապատին մէջ զինուորաց մի- նակ թողուցած հիւանդ ընկերը . . . : Կա միակ պառկած, արդէն ագռաւներն աչ- քերուն մէջ կը դիմեն:

Իս էի այդ լքեալը, և նորա ագռաւ- ներն, որք աշաց մէջ կը դիմէին:

Չորս կողմն չարուած թափառտեղւոյն բոլոր Գրտերը ծալպատիկ նստան ան- կողնոյս մօտ, աշքերնին յառած վրաս կը նայէին: Իս անհնարին Ծերմով տագնա- պեալ մերթ կը բանայի աշքերս և մերթ կը փակէի: Ցիզորութիւնս կը խառնաբիրն- դորէք: Գուն չէի, այլ ահաւոր երազներ կը տեսնէի, հեռաւոր անցելոց վերայ: Կը բանայի աշքը. Նոյն Փոքր Մասանապատ- եր գագաթն զիմացս էր, նոյն Գրտերն շա- րուուք, որ լուս մունջ կը նայէին իբրև որ- հասական մի վրայ: Անտանիլի էր գիրքս, վերատին կը փակէի աշքս, և այլ ընդ այ- լոյ ցնորս կը տագնապէին ուղեզս. Ցոր- դանանու հովուն մէջ էի, երեսս դէպ ՚ի Մեռեալ ծով արիստեսիլ լերինք Մովա- րու առաջն, իսկ Պակեստինու բարկ արե- գակին կը խառըէր զիս անինայ. Երկինք ան- ամպ ՚ի Հ. միթէ պիտի ցգառնամ՝ ևս սիրելի հայրենացս ծոցը:

— Երազան . . . աշ Երազան² . . .

Բացի աշքս, տեսնեմ որ դէպ ինձ ծուած տանուաէր Գիրգին, ինամբով վրաս կը ծածկէր փլերս. միւսներն լուռ կը նայէին:

2 Գիրգին այս մակդիրով կը կոչէին զիս, գիներալ-զօբալար:

— Երաղան . . . ա՛ Երաղան :

— Ի՞նչ կայ :

Փիւրզը յարգութեամբ ձեռքը ճակտին
ու սրտին կը դնէ :

— Երաղան . իմ սարայ՝ քու սարայ :

Որ կը նշանակէ իմ տուն՝ քու տուն . ա-
րեւելան մարգավարութիւն :

— Ենորհակալ ևմ — Նոյնակէս և ես
ձեռքս սրտիս և զիսոււ դրի :

Ակամայ կը ժակուէին աշքս, չեի ուզել,
չեի կարող տեսնել անիծեալ Արտօրաղը,
զարձեալ սրտատանջ երազք, դարձեալ
ցնորմւնք . . . Տէր Աստուած, միթէ ես
պէտք է մեռնիմ հոս, այս Գրդաց վրանին
ներբց :

— Երաղան . . . ա՛ Երաղան . — զար-
ձեալ նոյն մեղմ ձայն կը լսուի :

— Երաղան . . . իմ տուն՝ քու ախոռոգ :

Գերագոյն աստիճանի մորգավարու-
թիւն, ըստ արեւելան նաշակի. նա այժմ
իւր հիւրընկալ վրանը՝ իմ ախոռիս կը
զարձնէ :

Տեսայ որմածին մէջն՝ որ իմ բնակա-
րան կանանցմէ կը վատէր, որ Գրդու-
չեաց գեղեցիկ և զթափաց աշքն ինձի կը
նային : Տեսայ որ կը զթան վրաս . այդ սի-
րալիր նայուածքներուն մէջ կարելի էր
կարգալ . « Դա ևս ունի կին և աղաքը հե-
ռուար տեղ մի, և ահա հոս միս—մինակ
պառկած է, ինչպէս դժար . . . » — Այս,
դժար, բարեզգութ, սիրելի վայրենուհիք :

Արեն անցաւ մուտ Արարագայ եռեւ .
Հսկային շորք վեր վեր բարձրանայով Փո-
քը Մասնաց վրայ, բորբոքին ծածկից
զնաւ : Կը մտի և շնան հաջին, գառներուն
մայելը, այդ՝ Գրդաց հօտն էր՝ որ արօաէն
կը գառնար . — այլ ինչ արօտ . այսդին
այնդին սև ժայռերուն և հրաբիսային զան-
գուածներուն մէջ մեացած ծիլը . Ոչաւր-
ներէն համարձակագոյնները վրանին կող-
մակի որմածէն գլուխին ներս մացընե-
լով կը հոտոտացին զլուխս, և կը չնչին
երեսի վրայ . Գրդերն վարելով զոշար-
ները, աչքերը երեսէն վար չէին առնուլ :

Եկաւ հասաւ զիշերն . տաքութիւն՝ ցըր-
տութեան փիլառեցաւ . Խնամուտ տան-
տէրս ծածկից վրաս քանի մի հաս վեր-
մակներ, զորս զթալիր քրդուհիք իրենց
բաժինէն կը հանէին :

— Իմ աղջիկս, այս իմ աղջիկս քեզ, Ե-
րաղան . կը բացատրէր ուզելով հասկըցը-
նէլ որ նորս գեղեցիկ և աշեղ աղջիկներն
իրենց վերմակները ինձի կոտ տայսուլ :

Ես ձեռքս սրտիս գնելով՝ չնորհակալ
կըլացի թիսազէմ գեղեղ ցիլուհիք, որոյ նո-
քա մտուելով մարգարտաշար տառաները

ցուցընելով փոխարէն կը պատասխանէին :

Մէծ քանակութեամբ յինքն որ միշտ
հետա կը կրէի առնելսվ, ականնշերս կը
խանային, մութը աչքերուս կը կոխէր .
քուն ըլլալ սկսաց, այլ լի ցնորսալից ար-
հաւորք . . . : Ահա իշշափիր տեղ անցու-
ցի ես 40—41 օգոստոսի գիշերը, 1882ին .
Անմոռուց պիտի լինի ինձ այդ զիշերն :

Անընդհատ կը զարթէի, երբեմն շանց
հաջնուուն ձայնէն, և այլ երբեմն գայլե-
րուն ուռնային . Երրեմն հրացաններ ևս կը
պարագուէին, և շները զիշշերուսն մութին
մէջ այս կողմն և այն կը յարձակէին, ան-
շուշու չորրոտանի աւագակին ետևէն . յե-
տոյ դարձնալ լուրթիւն և քուն կը պա-
տէր զայնէն :

Արգեօք ուր կը քնանային իմ ընկեր-
ներս . մշտնինաւոր ծիւներուն սահմանէն
անդին արդեօք . . . Պէտք է որ սաստիկ մսին .
Գիշերին երբեմն կը զգայի որ մէկը կը
շշափէր վրաս . այն տանուտէրն էր՝ որ
վերմակս կը շակէր :

Եւ այդ անողն էր վայրենի, աւագակա-
բարյա և մարգափառուուն ունի :

և օգոստոսի ծագեցաւ առաւուօտք, նախ-
ընթացներուն նման պարզ և անամպ :
Խնչախիս՝ յարմարաւոր միջոց՝ Արարագայ
վրայ ելնելու, Քանին երջանիկ ևն իմ ըն-
կերներս և նոց պատահելու չէ ոչ փոթո-
րիկ, ոչ բուք և ոչ կայցակ : Այսպէս լսու ե-
ղանակի մէջ գեռ ոչ դիմ է Ս. Գրոց
լիրան ծայրը :

Երբ ես արթնցայ՝ գեռ արև վնար . Փո-
քը Մասեաց ձախակողմէին հացի : Հագիւ
վրագագոյն կը ներկանէր արեւելան հո-
րիզնն : Թափառատեղին կ'արթըննար .
այր մարդիկ գեռ քուն կ'ըլլային, իսկ կա-
նայք ուսերնեն չուան անցրնելով ծայրերը
մեծամեծ սափորներով ջրի կ'երթային .

չղիսեմ՝ արգեօք մինչեւ ցԱրդար-բու-
լագ : Եթզիկոսս և ՚ի Պայմատին կանայք
իրենց հողէ թթեալ ջրին սափորները
զլուսներուն վրայ կը կրեն . իսկ աստ
փիրոք կանայք կռնակներու վրայ . Յայտնի
է որ աստ Արարագայ ժայռերուն և ան-
դինոց մէջ կարելի չէ սափորի ի գլուխ քա-
լիլու : Կը լսէր հանունաւոր կերպով տա-
տանմաններ մի և ճռճուց . ինձ այնպէս ե-
կաւ՝ որ Գրդուհիք իրենց երախայից օրո-
րոց՝ կը շարժեն :

Ստեղաց տանուաէրս այս միջոցին և
բարեւելով հարցուց :

— Երան, լաւ քուն եղաք :
— Այս, նորհակալ ևմ, լաւ կը զգամի
ի՞նչ եղան մեր « կառավարիչն » և Քո-
զարքներն :

— Նատ վեր բարձրացան, չեն երենար։
Կողմնելով տանափրոց և բովս մնացող
Քոզաքին վրայ, փորձեցի վրանէն մէկ մի
դուրս իննել, այլ անկարով զլրեցայ։ Ուր
գնաց իմ ուժս։

Տեսայ այն միտսկերպ տատանման բնչ
մինելը։ Քրդուհիքտեանի վրայ կախած մեծ
Հողաչէն փարչ մի (խնոցի) տհագին,
կանգուն և կէս մեծափոր միկարի ձեռվ,
ոչխարի կարագ կը հարէին։ կիսամերկ ե-
րախայքն չորս կոզմերը. սոցա մարմինն
կաստանայի կճերի գոյն ունէր։ Փոքր աղ-
ջրկունք քան մաները աւելի պարկեշտա-
ճե, գոյնվզոյն կապերտներով ծածկաւծ։
Սոցա խաղերը, Եւրոպայի տղայոց խա-
շերուն նման չէին, այլ աւելի վայրենի։

Տիփկին մէջն հանելով վերջին թիերեի
փոշին, տփիկը վրանէն զորս նետեցի։
Տեսնալու բան էր թէ ինչ ներգործեց այդ
դատարկ տփիկը վայրենասուն մանկանց
վրայ։ Որսորդ շանց վլչմակի նման յար-
ձակեցան վրան, ծիծ ու կոփի երաւ մէջիր-
նին. վերջապէս մին յափշտակելով տփիկը
շխտակ դէպ ի՛ վրան վայրեց յաղթանակաւ,
որպէս զի հօն պործի ունեցած գանձին
վրայ։ Նախանձագ կը վառէին նորու հա-
սակակից մաներուն և աղջիկներուն աշ-
քերը, որք ապա աղաշաւոր՝ ինձի կը հայ-
էին։ բայց չի ար քովս այլ դատարի տփիկ։
այն պատճառաւ փոքր արծաթ դրամներ
ցուցի։ Վայրենի լրտավ ցոլաց աշքերնին,
տատանելով կամաց թէ մօտե-
նային ննձ, և յափշտակելով փոքր դրամ-
ները ների պէս դուրս կը վառէին։

— Այս իմ տղաքս են, քաղցրութեամբ
ասաց տանուտէրս։

— Ի՞նչպէս տեսօք են։ Աղջիկներն ես
ձերն են։

— Իմն են . . . Երալան ունիք մանչեր։

— Ոչ, միայն աղջիկ։

— Այ, այ. — աղջիկ լուս չէ։

Առաջարկեցին որ շամփրով խորոված
պատրաստնեն, այլ ես ու տերու կարուու-
թիւն չոնիմ։ կէս օրին միայն մասի ծայ-
րով սակաւ մի բրինձ կրցայ ուտելու. մէտ
կը դարձէ։

կէս օրէն վերջը, Քողաքիս օգնականու-
թեամբ, կրցայ վրանէն դուրս եննել, որ-
պէս զի նայիմ լերան վրայ՝ վերիր, թէ
արգեք չեն երեար շարժական սկ կէտեր.
այլ սե և գորշագոյն ժայռերէ և անդար-
բառ ծինէն զատ քան չտեսայ . . . ուր էին
արդեօք մերոնք. արդեօք կենդանի էին։

Քիւրդ հովիւք ըսին՝ որ տեսեր են շատ
վերը, ձիւներուն քովվ, փորիկ կէտեր. . .
նոքա լինելու են . . . երնէկ իրենց։ Օրը

անձայր երեցաւ։ Փոքր Մասեաց շուրբն, որ
յարեւուսուկ' երկննար, տակաւ քաշուելով
դէպ ի՛ Մեծն Մասիս, ման գալով յարե-
ւել Կ'ամփոփուէր, Ա.յլ ես միշտ պատկած,
աչքու իրինց և Փոքր Մասեաց վրայ յա-
սուծ. նո՞ ի՞ր ձեռվը կը տանջէր զիս։ իսկ
Քրդերն մէկ մի մին, մէկ մի միւսն մօ-
տենալով իմ վրանիս, ձեռքով նշանացի
բարեւ տառով կը նստէին գետ։ ին վրայ, և
լուռ վրաս նայելէն վերջը սուկափի մի,
դարձեալ այլ վրաններուն կերթային։

— Երալան։ — Կ'աշխատէր զիս զբա-
ղեցրնելու իւր խօսակցութեամբ՝ իմ սի-
րամիր տանուտէրս։ — տուն ունիս գու։

— Ունիմ, պատասխանիցի։

Թէպէտ և ես տուն չունիմ, այլ կարելի
չէր ասելու. որ ես ուրիշի տան մէջ կը
բնակիմ (Ցնզոր - Ալեքսանդրիչ Փավո-
սի, ի՛ Ատոյմարնի), այդ վայրենիք չէին
կարող հասկընալու թէ ինչպէս կարելի է
այլց տան մէջ ջնակիլ։

— Հնորու է ձեր տունը։

— Հաստ հնուու։

— Երեանէն այնի՞ն։

— Այնդին Երեանէն։

— Թիֆլիսէն ևս հնուու։

— Այո՞ Թիֆլիսէն ևս հնուու։

Անմիջապէս Թիֆլիսէն այնի՞ն, այս վայ-
րեննաց համար վերջն է աշխարհիւ։ —

— Ո՞ր է ուրեմն իմ կեցանի տեղս։

— Կին ունին։

— Ոյո՞, ունին։

Խօսակցութեան ամենայն նիւթ աւար-
տեցաւ. լուց վայրենին։ Ծուի նմա ծխա-
գանիկ մի. չնորհակալութեամբ առաւ վայ-
րենին և վասարանին մօտենալով ծիեց, և
նոյն միջոց քար մի առնելով նետեց շանց
վրայ. և լրգունքուտ զլանիկը նորէն ինձի
բերաւ. երբ ես հրամարեցայ՝ նա ինքն
ծիեց մինչ ի՞ ծոյցը։ Պարտասեցուցիչ օրը
կ'անցնէր կ'անցնէր, այլ վերջը չկար. Ամ-
րող օրը աշխատասէր քրգուհիք գործոյ
կետէն. մերթ ոչխարաց քակորը կը ժո-
ղովիկն, մերթ կրակարան կը վառէին և
լաւաւ կ'իփէին, մերթ կրակուու կը պա-
տրաստէին, և այլ երբեմն պարկիկներ կը
կարէին, որ վեր բռնէն ոչխարաց չափա-
գանց գէր գմակները, և երբեմն ես այն
ոչխարաց հնձակները ամուր կը կապէին,
որք Արարագոյն քարերուն վրայ քալելով՝
բամբուած էին։ Կոյն միջոց զայլ կ'իջնայ
լընէն։ կրացանի որոտումն թունդ կը
հանե սարերը։

Անտանելիք ճանձութիւն. միթէ այսոր
համար եկաց ես հավարաւոր վերստ տեղէ,
որ վայրեննաց վրանին ներքեւ հիւանդ

պառկիմ: Դա՛ռն և չարալից պատահումն:

Սնէին Արարագայ հսկայաղիտակ ըստուերն գէւզ ՚ի Սարգար - բուրաց երկընց շաւ, ծածկելով թափառատանդին:

Գիշերային մութն իջաւ երկրիս վրաց. վառարանին բոցն ազօտ կը լուսաւորէ վրանին ներքեւ, անդրագառնալով իրեն չորս զին վեր ու վար աշխատող քրդուհեաց թուխ երեսին և գոյնզգոյն զգեստոց վրաց. Վ.Ա. իմ ընկեններս զեռ ըշղարձան: Ի՞նչ հզաւ արդեօք, ուրե են, անքախտութիւն մի չպատահեցաւ արդեօք:

Գիշերուան խաւարն բոլորովին պատեց զփոքրն Մասիս. աստղերն մի քան զմի լուսաւոր՝ երկնից մութ կապուտակին վրայ կը բարձրանան . . . Այս երկուրդ զիշերս հարկ էր որ անցընէի Քրդաց վրանին ներքեւ, իսկ Արարագայ վրայ՝ չըրրորդը:

Լուսեցաւ շանց մեծ հաջիւն մի, բրդերն գուրս վազեցին աեմնալու թէ ինչ կայ: Խօսակցութեան ձայն լուսեցաւ. — ծանօթ ձայներ . . .

Նորաց են. — Արբատ կարձես վար իջաւ:

Խարոյկին բոցն լուսաւորեց տժգոյն, պարտասեալ և մահացին դէմքերը Կոկչայի վի և Զելինսկեայ: Ո՞ւր է Արմուրով. — Նա թերես գեռ ռահիմիացից հետ է:

Կոկչայի և Զելինսկի երերազին ներս մտան:

— Ի՞նչ է, տեարք, վախնալով գոչեցի, ի՞նչ եղաւ ձեզի:

— Փառք Աստուծոյ. զեռ ևս կենդանի ենք, այլ քիչ կը մնար որ մեռնէինք:

— Եւրք ծայրը:

— Ի՞նչ ծոյր, միակ մեր զիւցազն իշան թէստորեան ելաւ ծոյրը, այլ նայեցէր թէ ինչ գարձած է խեղճն:

Երկուըն ևս գրբեցան գորգին վրաց: Ուր գնացել էր Կոկչայի վի զիմաց զեղեցկութիւնն:

— Փառք առէք Աստուծոյ որ հիւանդացաք, Դանիէլ Լուկիչ, ասար թէ ոչ կեսնքդ վլանզի մէջ էր . . . Հօնչ չասուելու բան:

Եւ յիրաւի, նոյս զէմքերն կը վկայէին Արմրագոյ արհաւարց:

Մէկ օրուան մէջ էւերացել էին. Երեսներն սկցած և շրացած, աշերն գոզացեալ, շրթուկներն մեսեալի շրթունքի նըման կապյու, իսկ թուշերն իրեւ երկայն հիւանդութեամբ ներս քառաւած:

— Վայ ոտքերս. կը չէմքէր իսեղ Ամեփան Պաւլովիչ. — Կորուսի, փճացուցի ոտքերս:

— Նոյնակս և իմն . . . Ահազին փորձանք էր . . . ի՞նչացէս մենք առաջակաւին կը քրցանք դառնալ. — մեծ զժուարութեամբ հա-

զիւ թէ կրնար արտասանել Կոկչայեվ: Փողաքներն գժուարութեամբ հանեցին նոյս կօշիկները. նոյս ուսքն ուսած էին և Զիգերն ՚ի բռնութենէ ընդարամացեալ:

Հուսկ ապա եկաւ և իմ աղատարարս Ալվորոտվ:

— Իվան Թէոդորեան, դուք էք այդ. ակամայ բերնէս ելաւ:

Եւ յիրաւի, այն՝ չէր առաջւան Արմուրովին, կենանին այցեցուածքով, արագ չարտածքով, աշխայժ, սա էր հիւանդ, ծեծուած մարդ մի, ծերացած, չորացած, աշքերուն տակ կապըսկած, երեսը մոխրի գոյն, տժովոյն և կապոյտ շրթունքներով. ձայնը հազիւ կ'ենէր:

— Կը չնորհաւորեմ ձեզ. մօտ եկ՝ որ համբուրեմ, թշուառ բարեկամ: Ասա ի՞նչ եղաւ ձեզի, խոռված սրտով կը հարցընէի գրկուելուս միջոց:

— Թողէք որ շունչ առնում, խօսիլ չեմ կարող, ձայնս կորուսի:

Քանեց հանեց նորս ոտքէն Քողաքն և իշխաները » (տեսակ մի հակաւող կօշիկներ), որոցմավ նա ելած էր ահաւոր լերին ծայր: — Ասէք ձեր գուրպաները, շնորհակալ եմ . . . եթէ ոչ գուք գոնէ ձեր գուրպաներն ելան Արարագայ ծայրը. մեղմ ժամբուլ ասաց նա, ինձի գարձնելով գուրպաները:

Դառն և սուր հեգնութիւն: Իմ գուրպաներս ելոն Արարագայ ծայրը, այլ ես ոչ շրէկ պասորաստուելով յետին վերելքը անելու, Պ. Արմուրովի խնդրած էր ինձմէ զոյց մի գուրպայ, վասն զին ահապնեալ փութուն ենիւլով իր տեղին, մուացել էր զոյց մի ես գուրպայ առնելու, զի ինքն առանց գուրպայի միայն իշխան կը քալէր իւր աեզ. այլ Արարագայ մշտննաւոր ձիւներան վրաց, առանց գուրպայի քալէլ և ոչ Բլյազիտու զիւցազին գործն էր:

— Ահա ձեզի և Արարագայ վերի ծայրին հողէն. Հոն անձիւնաթաղ փոքր աեղ մի կար, ուստի առի այլ հողը. այս ըներդն ևս անսի է:

Եւ առաւ ինձ թաշինակով ներմակ - գորգացոյն կրային հող, և երկայնաձեւ մեանցին բիւրեղի կամ անոր նման կտոր մի: Այդ թափանցիկ բեկորը ես ապա Պ. Ֆոն - Բուշուլի տուի, որ հմտւա երկարաբան մի է, իւր լեռնային հաւաքածոյին համար:

— Ուրոյ հետ ելոք մինչեւ ՚ի ծայրը, իմ միբելի բարեկամ, այլայլած կը հարցընէի. միակ:

— Ոչ. Բարա և Մահմուդ հետս էին... Երան գագաթը նոքա ՚ի գունս անկած իւ-

րինց Ալլահին ազօթեցին . . . և ինձ կա-
դաշեմ որ չէնունամ։

— Ուր են այդ քաջերն։

Երբ Պ. կոկչայելք ձայնեց, վրասին մօտ
խոնած Քիւրդերէն բաժնուեցան, առաջ
անցան խոնարհ ձեռվ Բարա ԱՀմետի որ-
դի և Մահմուդ Ամյի որդի. նոցա ևս կեր-
պարակն հիւծած էր. որոց հինգ հինգ
րուրի տուի. իսկոյն խեղճ վայրենիք ինո-
նարչեցան ոռոք համբուրելու։

— Ուր է Միրար, հարցոց Սիփոլորով։
Առաջ անցաւ արախօս Միրար Խալֆա-
Գուլիբէկ-Դոյուլսան-Բէկ-Օղլու, ձեռ-
քը բանած իմ հեռադիտակ։

— ԱՌ. ասաց, տէր, քու աչքդ մատ-
լու աչք է։

— Խնչակս, լու կը ցուցընէ։

— Խառ լաւ, շատ ազէկ։ Եթէ լինէր
սոդափոխ աչք իմ մատակ կոյց ձիոց հա-
մար, կոյն անգամ կը տեսնէր։

— Տեսար զի՞ն, Միրար, գագաթան վե-
րայ. նորէն հարցուց Սիփոլորով։

— Տեսայ, տէր, քու կարմիր թշմէդ, (վերնահանդերձ ինչ Թաթարաց) ան-
սայ և երկու փրգերը, և կրացանիդ մու-
խըն ևս տեսայ։

— Համա, ուրեմն, կը հաւատամն՝ որ կա-
րելի է Արարագոյ ծայրն ենել։

— Հիմա՞ կը հաւատամ։

— Առաջ չէ՞ր հաւատալ։

Երբ Կոկչայելք, Սիփոլորով և Զելինորի,
Արարագոյ ձիւներուն վրա գիշեր անցը-
նելն յետոյ սկսան վեր լինել, նոյն կէտին
վրայ թողուցել են զՄիրար՝ քողաք լաւ-
րենտիոն Փուլքիով և երկու հեծեալ
Թաթարներոց հետ. իրենց հետ առնելով
Բարա և Մահմուզը և Պետրոս Բուրլա-
քով Քողաքը. բայց յայնուանք իմ զիտակս
ևս թողել են Միրարի քովւ քովէս զի նաև,
թերահաւատոն թովմաս, անձամբ զիտէ
դիտակին միջոցով, և հաւատայ թէ հա-
սան քաջերը լերին ծայրը թէ ոչ։

— Մէզք, Խվան Թէսողորեան, որ ա-
ռած չէիր հետերինիդ զրօշակ մի կամ իսչ,
որ անկէթ լերին գաղաթթը, 'ի նշան ձեր
քաջագործութեան. զի ձեր արածը պատ-
մութեան մէջ անցընելու յաղթանակ է։

— Այս, ևս ես մնագրցաւ։

— Հապա կախեթու գիմայ շիշը. ուռած
ուաքերը շիշչելով, աւելցուց Զելինաքի։

— Ձշմարթս է . . . Հետո գաւազանէ և
շիչն զատ բան չկար. ես շիշը գագաթան
բարձրագոյն կէտին վրայ՝ ծիւննին մէջ մը-
ղեցի . . . թերեւս մեզմէ վերն ելուն
գանէ . . . ով զիտէ . . . ով զիտէ . . .
խօսը շնարողացաւ շարունակել. քթէն
աղբերաբար վազող արիւն ընդհատեց
խօսքը. Վասնգաւառ նշան էր այն, լիրան
ծայրը միակերպ եկած է արիւնն, ևնա ար-
գելուծ է ձիւնով . . . Սալ քաջիս մորէն չէր
անցնել, որ քիչ օրէն կոկորդէն և բերնէն
ևս պիտի զար աղբւնն։

Սատ ի Մենթոն զկնի ծոնր հիւանդու-
թեան, որ զիս կը տատանէր մահու և կե-
նաց մէջ, ստացայ զիր յլրեւանէ և յիգ-
զիրէ, իմ Արարատ ենելու տարաբազզ
ճանապարհէր ընկերներէս, 'ի Զելինսքիայ
և 'ի Կոկչայելք ընկերներէս, ի Զելինսքիայ
« Ի օրէ վերջը (մեր ճանապարհին) եկաւ
մօտ արժանապատի ուղեկիցն մեր Սիփո-
լորով, մեր (լուսանկար) քարտը առնելու։
Նա հազիր կարող եղաւ ենելու պատշգամ-
բին քրայ (այդ Արարատէն վերջը), զի սաս-
տիկ հիւանդ էր, քթէն և բերնէն արիւն կու
զայ. Հաւանական է որ տարարազն թոք-
արտութեան հանդիպի »։

Այս խնդրոյ մատին Կոկչայելք ևս կը
գրէր. « Մեր ճանապարհորդութենէն վեր-
ջը Ընկերներէս մին ախտացաւ, Պ. Ափ-
վոլորով. վասնցաւոր է ցաւն, բերնէն ա-
րիւն կու զայ »։

Այս են հետեւանք մեր անիսելք ճեռն-
արկութեան. Ս. ինչո՞ւ առաջ վազեմ . . .

Եղ շարունակուի։

